

ՊՈՂ ԼԿԱՐՍՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
ԱՆՈՆՑ ՆԱԴՈՒՄԵՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Գ. Բ Ե Ց


ԱՐԵԱԿ Ա. ԱԼԳՈՅՆՃԱՌՆ



Տպագոր. "Երանեալ" ք"

Գ. Ա. Ռ. Ն. Ա.

1940



5 OCT 2011

ՊՈՒՏԱՐԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Անց Տաղումեա մինչեւ մեր օրերը

9(497)

U-34

9 P B 3

ԱՐԵՎԻԿ Ա. ԱԼԳՈՅՆԻՋԵԱՆ



Արտատպւած «Բիւզանդիոն»

Sպազր . «Իրաւունիք»/

ԳԱՐԵՎԱ

1910



ՊՈՒԼԿԱՐԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Անոնց ծագումին մինչեւ մեր օրերը



Պուլկարաց արքայական ամոլին կ. Պոլիս այցելութիւնը հետեւանքն է քաղաքական դարձուածքի մը որ կ'ապահովէ Պալքանի մէջ խաղաղութեան տեւականութիւնն-հակառակ քանի մը շաբաթներ առաջ տեսնուած վրդովանքին, և յոյսեր կ'ներշնչէ կազմակերպուած տեսնելու Պալքանեան զինակցութիւն մը, որուն մէջ Պուլկարիոյ վերապահուած տեղն ապահովաբար ամէնէննաշանակելին պիտի ըլլայ, թուրքիայէն յետոյ:

Պուլկարներու այս չորրորդ թագաւորութիւնն ուրեմն կոչուած է կատարելու վերստին նշանաւոր գեր Պալքանի մէջ, ինչպէս ասկէ առաջ, բոլոր Միջին դարուն տեւողութեանը Պալքանի մէջ եղած է ոյժ մը որ ճակատագրական դեր ունեցած է և ցոյց տուած կենսունակ ոգի մը, կրկնով միանդամայն ազգեցութիւնը դրացի ցեղերու որոնք զի՞նքը քազաքակրթութեան ճամբուն մէջ առաջացացած են:

Պուլկար ցեղն այդ երկար շրջանին մէջ նոյն իսկ ցեղական հսկայ կերպարանափախութեան մը ենթարկուեցաւ, վասն զի կորսնցուց իր սկզբնական Ռարալեան նկարագիրը և շատացաւ Սլաւական տիպ: Ռուբալեան այս ցեղը մեր թուականին առաջին դա-

բնաւոն նախ հաստատուած է Վոլկայի ափերը, Մեծ-Պուլկարիոյ մէջ, ուր կրցած է հասնիլ նշանակելիք բարձրաւաճման մը: Այդ երկիրն որ կ'համապատասխանէ արդի Գաղանի նահանգին, մընչեւ հմակ'ապահէ իր բնակչութեան մէջ մոնկոլական գիծերը, ինչ որ կ'ապացուցանէ թէ պուլկարաց ծագումը բը-նաւ պլատական չէ եղած:

Թաթարաց արշաւանքին ատեն անոնք որ մնացած էին Վոլկայի եզերքները, ենթարկուելով այդ ժողովրդեան ազգեցութեանը՝ ընդգրկեցին թաթար լեզուն և իրենց Ուրալ—Ալթանեան նկարագիրն ասով անգամ մը եւս շեշտուեցաւ:

Իսկ անոնք որ, չդիտացուիր ինչ պատճառներով ընդարձակ երկիրներէ անցնելով, միջին դարուն Դաշնութիւ եզերքներն երեւացին, եկան խառնուիլ Հարաւային Սրեւելեան Սլաւներու հետ և առնելով անոնց լեզուն՝ բոլորովին կերպարանափոխ եղան ֆիզիքական և բարյական նկարագիրով:

Արտօրուան Պուլկարիան հին ատեն Թրակիոյ մէկ մասը կ'կազմէր, ուր Հռոմայեցիք գաղթականեր քնակեցուցին՝ կազմակերպելով Միւսիոյ և Թրակիոյ կուսակալութիւնները: Սլաւներն հոն հաստատեցան Եւ և Զ. դարերուն և գրեթէ երկիրը լեցուցին:

Պուլկարները Գաղանի շրջանակէն Անդրդանութեան երկիրները գալով, իսկըզբան ենթարկուեցան Աւարներու և ալ Սլաւ ցեղերու ազգեցութան, որոնց հետ գործակցաբար 559ին և 623ին նոյն իսկ սպառնացին Սրեւելեան կայսրութեան մայրաքաղաքին՝ Կ. Պալով: Աւարներու և հպատակ մնացին մինչև 626,

որմէ յիտոյ անցան Դանութը 679ին և հաստատուեցան Միւսիոյ մէջ, ուր հիմեցին իշխանութիւն մը, որուն քնակչութիւնը մեծամասնութեամբ Սլաւներէ կ'բալ-կանար: Իրենց գրաւած երկիրներուն մէջ հաստատաւած Սլաւներուն հետ անփարաբար ինամասնութիւն հաստատելով և խառնուելով և առնելով նոյն իսկ անոնց լեզուն, գրեթէ սլաւացան անզգալարար: Այսու համով բարձ գանկաբանական ռւսումնասիրութիւններով տակափին կրնայ ճանչցուիլ դիւրաւ երկու աարբերն որոնք ծնունդ առւած են արդի Պալկարի գովավրդեան:

Այս փոփոխութեան ոչ նուազ նպաստած է նուե կրօնական այն ազդեցութիւնն որ Բիւզանդիան կրցաւունենալ բալոր Պալքանեան թերակղզին ողողութ բարբարու ցեղերու վրայ, որոնք հակառակ զինքն ընկճած լիլանուն զինու զօրութեամբ, իր առջեւ տկարացան գէթ քալաքակրթութեամբ:

Պուլկարներ այդ քալաքակրթութեան ազգեցութիւնը կրեցըն Փ. գարուն սկիզբէն երբ կամաց կամաց Դանութին անցնելով մտան պալքանեան թերակղզին և հոն աեզաւորւեցան հետզհետէ: Հերակլ կղզին (610—641) երբ 626ին Աւարներու և Սլաւներու մայրաքաղաքն զէմ ըրած յանդուգն յարձակումը յաջողեցաւ ետ մզել, և ընկճել զանոնք, Պուլկարներն՝ որ մինչեւ այն ատեն Աւարներու կ'հպատակէին՝ ազատեցան այդ լուծէն և անկախութիւն ձեռք բերն Յունաց հովանաւորութեան տակ (623): Հերակլ՝ իր Արեւելքի մէջ մզած յաջող պատերազմներէն յետոյ, 633ին Պուլկարաց կուվրադ իշխանին հետ գայնադրութիւն մը կնքեց, որպէս զի զայն ողինէ Սլաւներու և Աւարներու դէմ, և առով ա-

պահովէ Բիւզանդական պետութեան հիւսիւսային գլամարնեած սահմանները, որք միշտ կ'կոխուառուեն Սլավներէ և Աւարներէ:

կուզարտ՝ չերակիլի յոյսերը մասամբ արդարացող
և ի վարձ իր այս ծառայութեան Բիւզանդական
կայսրը իրեն չսորհեց Պատրիկ ափազոսը, «որով կ'նուի-
րագործուէր Բիւզանդական գերիշխանութեան տակ
պուլկար աւատ պետութեան մը հիմնարկութիւնը»:

Իր յաջորդներէն՝ Խստերիխ քաջ ու գործունեաց իշխանին օրով, Պուլկարմերը տարածուեցան դէպի Միւսիա (արդի Պուլկարիան), այսինքն մասամբ անցան Դահութի այս կողմը՝ սպառնացին Յիւզանդիոնի, որուն պաշտպանութեան գիծերէն մէկն էր այդ մեծ գեար, որ այսպէս ուսնակոխ կ'ըլլար:

Կոստանդիանոս Դ. Բագրնատոս (668 - 685) կայսրը՝
որ պայքարած է, կայսրութեան արեւելեան և արե-
մտեան սահմաններուն համար, նախատեսելով այն-
վանդը, որ պուլկարներու յայկոյս Դանուբի
հաստատութիւն կրնար առաջ բերել, մեծ ուժով ա-
նոնց դէմ պացքարեցու և աշխատեցաւ Դանուբի
անցքն արգիլել: 679ին ծովային և ցամաքային
զօրութեամբ երեւաց Դանուբի սառին մասերաւն-
մէջ, սակայն այս արշաւանքը անցածողութեան-
մատնուեցաւ, վասն զի կայսրը յանկարծ հիւան-
դացաւ:

Յոյներն ստիպուեցան Դանութի և Պալքանեան լեռնաշղթային միջև դանուող երկիրը պարզել: Իսպերիին հոն հիմնեց առաջին պուլկար անկախ թագավորութիւնն (679ին). որուն կեղրոնն եղաւ Վարդակական, յետոյ Բրեսլաւ և Դրասեր (Սրբաւարէ):

Պուլ, կարներն ապացուցին թէ իրենք աշխարհական

ժողովուրդ են, օժտուած միանգամայն քաղաքա-
զիտական հմտութեամբ և վարչական կարողութեամբ։
Դանութեան երկիրներու Սլաւներն ստիպուեցան են-
թարկուելու Պուլկարաց իշխանութեանը։ Ուրալեան
տիրապետող դասակարգը չուտով միացաւ, ու խառ-
նուեցաւ հպատակներու հետ, և միաձոյլ ժողովուրդ-
ը կազմեց, որպէսնեւ Պուլկարները, ինչպէս գեր-
ման բարբարոս ցեղերն, Սպանիա և Իտալիա արշա-
ւելէ և ամրապետելէ յետոյ, բնիկներու լեզուն փոխ-
առին և անոնց հետ խմորուեցան։ Պուլկարիոյ մէջ
ալ նոյնը պատահեցաւ և նոր, կենսո նակ, ու առողջ
ցեղ մը երեւան եկաւ որ հմը դրաւ սլաւ մեծ պե-
տութեան մը, որ կոչուած էր ամենանշանակելի դեր
մը կատարելու Արեւելեան կայսրութեան ճակատա-
գրին վրայ։ Ատկէ առաջ ալ աւ բազմաթիւ գաղութ-
ներ որք վազուց հաստատուած էին Բիւզանդական
պետութեան հրամային նահանգներուն մէջ, Արեւ-
ելեան կայսրութեան համար լուրջ վտանգ մը չէին
ներկայացներ իրենց առանձնութեան, բաժան բա-
ժան վիճակին և քաղաքական ըմբռնում չունենալուն
պատճառով, մինչ նորահաստատ պուլկարական պե-
տութիւնն ընդհակառակին կը միացնէր այդ բաժան
բաժան ցեղերը, և միաձոյլ զանգուած մը առաջ
կ'ըերէր, որուն դէմ պիտի պարտաւորէին պայքա-
րի Բիւզանդական կայսրները։ Այդ թուականէն յե-
տոյ Ս.սիրոյ մէջ Արաբներն և Եւրոպայի մէջ Պուլ-
կարները Բիւզանդական կայսրութեան շարունակա-
կան հարուածներ տալով, անոր անկմանը նպաստե-
ցին։

Կայսրներ շարունակ պայքարեցան այդ ուժերուն

դէմ : Յուստինիան կայսրը 683 - 693, 705 - 711 պահ
մը յաջողեցա . Պուլկարներուն մեծ վեաս հասցնելու ,
սակայն իր բանակն ալ ոչ նուազ վեասուեցաւ . և ա-
սոր հետեւանքն եղաւ Առիոյ մէջ իր չարաշար պար-
տուիլն և զինուորական ապստամբութեան մը տեղի
տրուիլ , որով յնքն ինկաւ կայսրութենէն և քիթը
կտրուելէ յետոյ աքսորուեցաւ Քերսոն , ուրկէ փու-
խաւ Խաղարներու քով և Խաքանի աղջկան հետ—
քրիստոնէական անուամբ Թէոդորա—ամուսնացաւ ,
և յունական կայսրներու կաշառքովը սարքուած
դաւադրութենէ մը խուսափելով , փոքրաթիւ յաւա-
տարիներու հեա փա՛սաւ և Դանուբի բերանը հաս-
նելով պուլկար թագաւորին՝ Տերբելիսի (Խապերիխի
յաջորդը) բանակցութեան մտու և զայն իր կողմէ
առնելով , ոլու և պուլկար զօրքերով քալեց մայ-
րաքաղաքին վրոյ զոր դրաւելով վերսախն գահ
բարձրացաւ 703ին : Այդ առթիւ մինչեւ այն տանենը
պատրիկ տիտղոսով ճանացուած պուլկար վեհապետը՝
կեսար տիտղոսի ստացաւ և առաստ վարձատրու-
թեանը վերտարձաւ Պուլկարիս : Սակայն ասիկա
արգելք չեղաւ որ Յուստինիան քիչ յետոյ մնա որ-
շաւանքի մը ձեռնարկէ Պուլկարաց դէմ , որ սակայն
կատարելապէս ճախուեցաւ և Յուստինիան հազիւ-
կրցաւ իր կեանքը փրկել ծովով ճամբռով խոր տա-
յով :

Մանր ընդհարումներով Պուլկարները միշտ կրցան,
պահել Գալքանի մէջ իրենց ձեռք բերած դիրքու , և
օրէ օր աւելի մեծ ոյժ մը ներկայացնել :

Ամէնէն նշանակելիներն այդ լնդհարումներուն
կոստանդին ե . Կռ զրոնիմասի (741 - 773) տան եւա-

վասն զի այդ կայսրն ութ անգամ Պուլկարաց դէմ
պատերազմեցաւ , նոյն իսկ երբեմն ծանր պարաւ-
թեանց ենթարկուելով , սակայն բնաւ չյուսահատե-
ցաւ : 703ին փայլուն յալթանակ մը շահեցաւ , որ
հսկայ փոփոնութեան մը ենթարկեց Պուլկարիս վար-
չութիւնը , վասն զի թէ՛ տիրապեսով Հարսաւթիւնը
փոխուեցաւ . և թէ Պուլկարները կատարեալ ընկճու-
մի մը ենթարկուեցան : Սակայն ասով հանդերձ կաս-
տանդինի իշխանութեան վերջերը , Պուլկարները Տի-
լերիգոսի (Գերիկ) իշխանութեան ատեն դարձեալ
ցոյց տուին բրենց պատկառելի զօրութիւնը , որ բը-
նաւ չընկճուեցաւ իրարաւ յաջորդող կայսրներու ար-
շաւանքներու առջեւ , այլ նոյն իսկ երբեմն վճռա-
կան յալթութիւններով փառաւորուեցաւ :

Այսպէս կրում պատերազմաէր իշխանը 841 յուլիս
28ին Պուլկարիան ընկճելու կամ անոր զօրեղ հա-
րուած մը տալու նպատակով մեծ արշաւանք մը
կազմակերգով ներկինուու (802 - 841) կայսրը պա-
տերազմէ դաշտոն վրայ իսկ սպաննեց և Մակեդո-
նիան ու Թրակիան գրաւեց և աւերեց : Իր յաջորդը՝
Միքայէլ Ա. կայսրը , չկրցաւ նոյն իսկ Պուլկարներին
իրենց հին սահմաններուն մէջ տեմփափել , այլ թոյլ
տուաւ որ տաշճանան մինչեւ մայրաքաղաք , որուն
դէմ բանակեցան :

Այս տագնապին հետեւանօք , բիւզանդական զօռքը
և ժողովուրդը գան բարձրացուց կեռն Ե . (843 - 820)
Հայազգի զօրուվ արք , որ մէկ կողմէ բանակցելով
կրում հեա հաշառ թիւն ինդրած ատեն , նինգու-
թեամբ յարձակում մը գործեց Պուլկար զօրաց վրայ .
ինչ որ զայրացուց Պուլկարները , որոնք վրէժ լուծելու

համար սարսափելի աւալ առութեան ենթարկեցին շրջակայնանգներն և գրաւեցին Անդրիանուպոլիսը, որ նոյնպէս կողոպուտի ենթարկուեցաւ: Եւ եթէ Կրում յանկարծամահ չըլլար, Բիւզանդական կայսրութիւնը կրնար ջնջուիլ, սակայն իր յաջորդը՝ Օմարատաղ իշխան, չունենալով կրումի ոգին, 847ին Լեռնէն երբ պարաւեցաւ, անմիջապէս երեսնամեայ խաղաղութեան դաշինք մը կնքեց Բիւզանդիոնի կայսեր հետ և նոյն իսկ իբր հաւատարիմ զինակից օգնեց Բիւզանդիոնի կայսեր. ապատամբ Թոմաս զօրապետին գօրքերուն ջարդ մը տալով (824):

Երեսնամեայ խաղաղութեան դաշինքը պահպանուեցաւ և պուլկար իշխանութեան և Բիւզանդական հարստութեան յարաբերութիւնները մտերժական հանգամանք առին: Այդ խաղաղութեան շրջանն աւելի մեծ արդիւնաւորութիւն մը ունեցաւ քան բոլոր այն պատերազմներն և պայքարները, որք տեղի ունեցած էին այդ թուականէն առաջ:

Յունական քաղաքակրթութեան և քրիստոնէութեան ներմուծումն որ նոր յեղաշրջման մը պիտի պատրաստէր Պուլկարիան, այդ շրջանին կ'պատահին և ծնունդ կուտայ հարաւային Սլաւններու գրական և կրօնական լուսաւորութեան, որ իր կարգին մեծ նշանակութիւն պիտի ունենար Պալքանի ճակատագըրին վրայ:

Սլաւական աշխարհին մէջ խաղալ միջոցներով ներմուծուած այս մեծ յեղաշրջումը կատարեցին երկու եղբայրներ, Մեթոսիոս և Կիւրել կամ Քիրիլոս (աշխարհական անունով Կոստանդին). որոնք Սլաւական առաքեալներն հանդիսացան, կատարելով

ալաւական այբուբէնի գիւտն և ոլաւ լեզուով Սրբին թարգմանութիւնը :

Երկու եղբայրներն իրենց գործունէութեան սկսան 838ին: Խաղարաց պատգամաւորներ Բիւզանդեան կայսրէն խրնդրած էին իրենց զրկել ուսեալ անձ մը որ քրիստոնէական հաւատքն ուսուցանէ: Այդ պաշտօնին յարմար նկատուեցան Մեթոսիոս և Կիւրել որոնք յաջողութեամբ իրենց պաշտօնը կատարելէ յետոյ հազիւ վերադարձած էին, երբ 862ին սլաւական Բանոնիայի քանի մը իշխանները Միքայէլ կայսրէն կ'իննդրեն սլաւ լեզուին ծանօթ և անով քարոզելու կարող վարդապետներ: Այդ պաշտօնն այլ վիճակեցաւ երկու եղբայրներուն, որոնք պաշտակմանց մէջ սլաւական լեզուն գործածութեան գնելով, հիմք գրած եղան սլաւ գրականութեան, իսկ սլաւառերուն զիւտը Մակեդոնիոյ մէջ եղած է 882ին երկու եղբայրներուն ձուռքով, որոնք ծննդեամբ ալ Մակեդոնացի ըլլալով, Սլաւններու մակեդոնական կամ պուլկարական բառբառին նախապատուութիւն տուին, ինչ որ կ'ապացուցուի, մակեդոննեան այժմեան Պուլկարներուն լեզուին ամէնէն աւելի մերձաւորութեամբն եկեղեցական սլաւական լեզուին քան միւս սլաւական լեզուները: Մանաւանդ զիւտը է որ հեռաւոր Սլաւններու շրջանակներուն մէջ իրենց քարոզչական գործունէութեան մէջ չէին կրնար աչքէ զրիմեցնել իրենց շատ աւելի մօտիկ սլաւ ժողովուրդ մը, որպէս էին Պուլկարները, որոնց մէջ այդ շրջանին թիւը կ'տարածուի հետզհետէ:

Սակայն Սլաւններուն Լուսաւորիչներուն գործունէութիւնն առանց պայքարի չմնաց: Տիեզերական

մեծ Եկեղեցին մէջ գերազանութեան պայքարը ծայր
տուած էր և Արևեհան ու Արևմտեան Եկեղեցիներն
իրարմէ կ'անջառուէին, հետեւաբար երկուքն ալ կու-
զէին իրենց աւելի շատ հետեւող աւնենալ: Սլաւները,
որ նոր կ'ընդունէին քրիստոնէութիւնը, բնական է
թէ երկու Աթոռներուն մրցումին առարկայ պատի
ըլլային:

Մորաւիոյ մէջ, ուր արդէն քրիստոնէութիւնը
տարածուած էր գերման քարոզ չներաւ մըջոցաւ, և
Բանոնիոյ մէջ, որ այդ շրջանին ալաւացած էր, Մե-
թոտիոս և Կիւրեղ մեծ գործ կատարեցին, գրաւելով
ժաղսվութիւն սիրաը, մտանաւորապէս անոր համար
որ եկեղեցական պաշտաման մէջ չէին դործոծեր
լոտաին լեզուն. — ինչպէս կ'ընէին գերման քարոզիչ
եպիսկոպոսները — այլ պատականը: Հետեւաբար Գեր-
մանացրներն ուժգնորէն հակառակեցան և Հռոմը
միջամտութեան ապաւինեցան: Նշկողոյան Պապը
Մեթոտիոս և Կիւրեղը Հռոմ կոչեց, իր դժգոհու-
թիւնն յայտնելու մտադրութեամբ, ստկայն անոնք
հոն չնասած Պապը մեռու (857 Խոյեմ. 14): Իր յա-
ջորդն Ալբրիանոս Բ. վախնալով որ Հռոմ, Աթոռը
կ'կորանցնէ իր ազդեցութիւնը Մորավիոյ և Բանո-
նիոյ վրայէն. Հռոմը պատկերուն անսովոր եղած ա-
զատամտութեամբ մը հրապարակաւ դոհունակու-
թիւն յայտնեց Սլաւաց երկու Լուսաւորիչներուն
գործունէութեան համար և արաւոնց տեղական լե-
զուով պաշտամանց կատարումը: Սակայն տակաւին
չկերադարձած իրենց պաշտօնին, Կիւրեղ մեռաւ
(869 Փետր. 14) ի Հռոմ: Եւ Մեթոտիոս մինա՛կ
զարձու Բանոնիա, որուն վրայ եպիսկոպոս ձեւնա-

դրուեցաւ Պապէն, տեղւոյն իշխանուն ինդրանոքը:
Սակայն լատին-եպիսկոպոսներու թշնամութեանց դէմ
Մեթոտիոս չկրցաւ երկար ատեն տոկալ և աքսորի
դատապարտուեցաւ: Յովհաննէս Ը. պապ. որ չունէր
Աղրիանոս Բ. ի հեռատեսութիւնը, թողուց որ Մե-
թոտիոս ընկճուի իր գերման հակառակորդներէն և
մրայն Զ 1/2 ամրի յետոյ (874) ազատ թողուց Մեթո-
տիոսը:

Սակայն Մորավիոյ Սլաւները տեսնելով որ գերման-
եպիսկոպոսներն իրենց ազգային ինքնութեան կ'դա-
ւեն և սլաւերէն ժամերգութեան կատարումը կ'ար-
գիլեն, վանաեցին զանոնք, և Պապէն ինդրեցին որ
Մեթոտիոսը զրկէ: Պապը զիջաւ և Մեթոտիոս Մո-
րավիոյ թագաւորութեան արքեպիսկոպոս կարգուե-
ցաւ:

Բովանդակ Մորավիոյ մէջ քրիստոնէութիւնը տա-
րածուեցաւ և հեթանոսութիւնը ջնջուեցաւ, սակայն
լատին եպիսկոպոսներուն հակառակութիւնն և դարբ-
նած զըրպարտութիւնները դարձեալ ընդհատեցին
Մեթոտիոսի դործունէութիւնը, վասն զի Յովհաննէս
Պապը 878ին սլաւական ժամերգութիւնն արգելելէ
զատ, յաջորդ տարին ալ Մեթոտիոսը Հռոմ կանչեց,
որ 880ին ժողովի մը կողմէ դատուելով, արդարա-
ցաւ և լիազօր իշխանութեամբ Մորավիա դարձաւ.
աւր գերման եկեղեցականներու կողմէ լարուած մե-
քենայութեանց դէմ դնելով, իր պաշտօնը չարունա-
կեց մինչև իր մահը (885 ապրիլ 6): Իր մահուան-
ատենը: պլտական բոլոր երկիրները, ընդարձակ Մո-
րավիան, Բանոնիան, Խրութիան, Տալմացիան,
Պոհեմիան (Չեհերու Պորփիր իշխանը Մեթոտիոս մկր-

առած էր): մընչև կեհաստան, Մեթոտիոսի արդիւնա-
ռոր գործունէութեան շնորհիւ թէ քրիստոնէութիւնն
ընդունած և թէ իրենց յատուկ գրականութեան մը
տէր դարձած էին: Հետևաբար լուսաւորութիւնն եր-
կու կերպով կատարուած էր, թէ՝ կրօնական և թէ
գրական:

Սակայն այս յուսաչից վերաբար թնումն ուժեղ հար-
ռուածի մը տակ ընկճուեցաւ և ուրիշ վայրերու մէջ
ծիւեր արձակեց : Մորալիոյ սլաւական մեծ պետու-
թիւնը բաժան բաժան եղաւ և Բանոնիոյ սլաւաներն
ընկճուեցան Մաճառներու արշաւանքին առջեւ : Կոչա-
ռու ամէն քաղաքակրթութենէ զուրկ, և տակաւին
հեթանոս հունգարական ցեցին այս տիրապետութիւնը
կարծես կ'ջնջէր, ինչ որ Մեթոսիոս և Կիւրեղ հու-
հիմնած էին : Ամենակուլ խուժամնը կ'ընկճէր նորածիւ-
քաղաքակրթութիւնը որ յետոյ դարձեալ պիտի վե-
րակինդանանար, Գերման եկելեցալանն՝ լը յարմար
առիթը գտան և Մեթոսիոսի աշակերտները վանեցին
գէպի հարաւ : Տակաւ առ տակաւ արեւմտեան Սլա-
ւաց մէջ սլաւերէն ժամերգութիւն արգելուեցաւ, և
լատին կլերն յամանակեց :

Մեթոտիսսի փախստական աշակերտներն ապահան-
նեցան Հարաւային Սլաւերու երիդրոները, այսինքն
Պալքան հաստատուած Սլաւերու մէջ, մանաւագու-
գուկարիս ուրիէ անցան Խուսիա, և հ ն տարա-
ծեցին Քրիստոնէութիւնը:
Արդէն տակաւին Մեթոտիսս մեռած չէր երբ Պու-
կարիս բոլորովին քրիստոնէացած էր, Բիւզանդա-
կար Աթոռէն զրկուած քարողիչներու ձեռքով: Պու-
կարիոյ Պորիս Զարը (832—888) ու անելով որ Պաւ-

կարները շրջապատուած ըլլալով արեւմտեան կայս-
րութենէն, և ցեղակից Մորավիոյ թագաւորութենէն,
որ նոյնպէս Մեթոսիոսի չնորհիւ բոլորովն քրիստո-
նէացած էր, կարելի չպիտի ըլլայ երկար առեն դի-
մանալ քրիստոնէական ազգեցութեան, ուստի 864ի ն
ահնմանագլխուիս սովորական պատերազմէ մը յե-
տոյ երբ խաղաղութեան դաշինք կը քեց, հանդի-
սաւորապէս մկրտուեցաւ Բիւզանդիոնի կայսր՝ Մի-
քայել Գ. ի (842-867) կնքահայրութեամբ և ա որ
Միքայել անունը ստացաւ իբր քրիստոնէական ա-
նուն Այս կրօնափոխութեան փոխարէն Յոյները մաս
մը հող թողուցի՞ն և խաղաղութիւնը պահպանելու
խոստում տուին :

Այս կարգադրութեամբ Պուլկարիա ուղղակի կերպով կ'ենթարնուէր Բիւզանդական կայսրաթեան ազդեցութեանը վասն զի Կ Պոլսոյ Տիեզերական Պատրիարքն իր եկեղեցական և կրօնական հեղինակութեամբը կրնար ազդեցութիւն ունենալ Պորիս Զարին հպատակներուն վրայ։ Պորիս Զար Տիեզերական Պատրիարքին ձեզիշ ազդեցութիւնը կոտորելու համար խորամանկութեամբ Հռոմի կողմն յարուժոյց տուաւ, երբ Նիկոլայոս Ա. Պապ (858-867) և Փոտ (Փոդիոս) Պատրիարք իրարու դէմ լարուած էին և Արեմտեան և Արեւելեան Եկեղեցիներու բաժանումը անխուսափելի դարձած էր։

Պապը Պուլկարաց Զարին խնդրանքը գոհացոց և
հոգմէական եպիսկոպոսներ զրկեց որ պուլկար քրիս-
տոնեայ թեմերու մէջ լատինական ծէսը ներմուծե-
ցին։ Հոգմի այս ուսնձգութիւնն Արևելեան Եկեղեց-
ուոյ պետերն և վարիչներն ա'լ աւելի զայրացոց և

Իգնատիոս Պատրիարքի նախաձեռնութեամբ գումար սւած 869ի հաշառութեան ժողովը վիժեց և երկու Ե-կեղեցիներու անջատումը նուիրագործուեցաւ։ Պատահածն անխռուսափելի էր, սակայն Պուլկարներու Զարին ընթացքը զայն փութացուցած էր։ Սակայն Պուլկարաց Հռոմի ցայց տուած յարումն ալ շատ կարճատե եղաւ, վասն զի հակառակ Պորիս Զարին ինդրանաց, Աղբիանոս Ա. Պապը, չգիտցուիր ի՞նչ պատճառով։ անհեռատեսութիւնն ունեցաւ Թորմոզու եպիկոպոսը, որ իր պապական նուիրակ, Պուլկարիա կ'գտնուէր, չհասատելու Պուլկարիոյ Արքեպիսկոպոս։ Պորիս բարիկանալով վերջնականապէս անցաւ Յոյներուն կողմը, և այդ թուականէն յետոյ Պուլկարները կապուեցան Օրթօսոքս Եկեղեցին, որուն արդէն կ'պատկանէին բնական և պատմական զարգացմամբ։ Պորիս նոյն իսկ Հռոմի դէմ ըլլալու համար Մեթոսիոսի մահէն յետոյ իր հալածական աշակերտներէն մէկը։ Ա. Կղէմեան հիւրընկալելով իր բաւական ընդարձակ պետութեան մէկ մասին վրայ եպիսկոպոս կարգեց, ասով միանգամայն մղում առավ պաւական աւանդութեանց պահպանութեան, որուն գոյութեան և զարգացման պատճառ եղած էին կիւրեղ և Մեթոսիոս։ Այդ աւանդութիւնը բեղմաւորուեցաւ, այնպէս որ Պորիսի յաջորդներէն Սիմէոն Զար (893-927) պուլկար պատրիարք մը կարգելով հիմնագիրն եղաւ պուլկար ինքնագլուխ Եկեղեցւոյն, և մինչեւ իր օրը պահպանուած խաղաղութիւնը խղեց՝ օգտուելով բիւզանդական կայսրութեան ւկարութենէն։ Բիւզանդիոն Պուլկարաց դէմ հանեց Մաճառները, որոնք յունական նաւատարմին

օգնութեամբ մատան Պուլկարէա։ Սիմէոն Զար հազիւ կրցաւ պաշապաննել երկրին ամբողջները, մընչեւ թըշնամին աւարի տալով երկիրը մեկնեցաւ։ Պուլկարն էրն հետապնդեցին թշնամին և Պեսարապիոյ մէջ փառաւոր ջարդ մը տուին անոնց։ Սիմէոն յետոյ զէնքը դարձուց Յունաց դէմ և չարաչար պարտութեան մասնեց զանոնք։ Յետոյ վերսափին յարձակեցաւ Մաճառներու վրայ որոնք Պեսարապիոն ձգելով անփախուեցան Դանութի եղերքներուն վրայ։ Սիմէոն Զար հաշառութիւն կնքեց Յունաց հետ։

Սիմէոնի օրով Պուլկարաց մէջ զօրաւոր կերպով աւարածուեցաւ Բիւզանդական-Բիւզանդական քառաքակիրթութիւնն ու գրականութիւնը, որ ահագին աղդեցութիւն կ'ունենար պուլկար ցեղին վրայ։ Սիմէոնի իշխանութեան շրջանը պուլկարական գրականութեան ոսկեգարք կըհանդիսանայ, և իր մեծ գիծերւն մէջ Մաճակի և Մեսրոպի ձեռքով գիրի գիւտին անմըջապէս յաջորդող Հայոց գրական ոսկեգարքին հետ մեծ համեմատութիւններ կ'բերէ, մաճաւանդ որ անոր ալ հիմք Ա. Գրաց թարգմանութիւնն էր։

Սիմէոն Զար Լեօն կայսեր խոստացած խաղաղութիւնն և բարեկամութիւնը պահպաննեց։ Սակայն Լեօնի յաջորդն Աղեքսանդր (912-943) Պուլկարաց Զարին հետ լաւ չվարուեցաւ և յարաբերութեանց ձգտում առաջ բերաւ։ Իր մահէն յետոյ Կոստանդին Ծիրանածինի (943-959) իշխանութեան ատեն հակառակութիւնն ալ աւելի շեշտուեցաւ։ Քանի մը Սիւզանդացի գօրապետներու անխորհրդութեամբը, Սիմէոն Պուլկար բանակին գրաւիրացած 943ին ա-



ռաջացաւ մինչ կ. Պոլիս, յաջորդ տարին առաւ Աղքիանուպոլիսը, զոր քիչ յետոյ դարձեալ Յունաց թողուց: Բիւղանդիոնի վարիչները բոլոր ասիակ առ զօրագունդերն հաւաքեցին, և Լևոն Փոկասի հրամանատարութեամբ Պուլկարաց դէմելան Պուլկարիան վերջապէս ընկճելու մտադրութեամբ: Իրենց բոլոր յոյսը դրած էին դրամով վարձուած Անդրդանութեան քանի մը ցեղերու վրայ, որոնք Պուլկարները կունակէն պիտի զարնէին, Յունական նաւատորմին օժանդակութեամբ: Ակնկալուած օգնութիւնն ուշանալով, Լևոն Փոկաս չարչար պաշարուեցաւ (947 Օգոստ. 20): Հետեւաքար Սիմէոն Զարի իշխանութեան տակ գտնուող Պուլկարիան իր բարձրութեան գագաթնակէտին հասաւ: Սիմէոն Զար սկսաւ գործածել «Պուլկարայ Զար և Հոռմայեցւոց տիրապետ» տիտղոսը, որ բացորոշ կերպով ցոյց կուտայ թէ իր մտադրութիւնն էր, Արևելեան քայլայուած և կործանուելու դատապարտուած պետութեան յաջորդել, և Տիեզերական Պատրիարքութիւննը սեփականել Բըրեսլաւի Մետրապոլիտին, որ արդէն Սիմէոնի կարգադրութեամբ «Պատրիարք» տիտղոսը կիրարկելու սկսած էր:

Պուլկարիոյ ընդարձակումն և հետզետէ դէպի կ. Պոլիս և դէպի արեւմուաք Աղքիական առաջցումն եթէ կարելի չըլլար կասեցնել, Սիմէոն Զարին յաւակնութիւնները պիտի իրագործուէին: Պուլկարաց արագ յաւաջացաւմը մընէ Աղքիական, Յոյները շահագործեցին և դիմեցին իրենց կիրարիած վաղեմի նենդամութեան, Արեպերն և Խրուաթները գրգռելով և զինելով ընդդէմ իրենց պուլկար

Երացիներուն և ցեղակիցներուն: Սիմէոնի կրած ծանր պարտութիւնը Խրուաթներէն (927) և նոյն ատրին պատահած Սիմէոն Մեծ Զարին մահը, մեծագոյն հարուածներն եղան պուլկար մեծ պետութեան, ուրուն անկումը սկսաւ:

Սիմէոնի յաջորդեց իր որդին, բարեպաշտ, խաղաղասէր և թոյլ Բեղեր Զարը (927—968) որ Մակեղանիայի մէջ փոքր ընդհարումներ միայն ունենալէ յետոյ խաղաղութեան դաշինք կնքեց Բիւղանդեան կայսեր հետ, և ամուսնանալով Ռոմանոս կայսեր թուան Մարիայի հետ, երկու դրացի մեծ պետութեանց միջև աւելի մտերմական յարաբերութիւններ հաստատուեցան: Առաջի անգամ էր որ Բիւղանդական իշխանուհի մը պուլկարական թագուհի կ'ըլլար և պուլկար արքունիքէն ներս ալ կ'սպրդէին Բիւղանդական բարքերը:

Այս սերտ մտերմութիւնն աւելի կ'նուիրագործուէր և Յոյն ու Պուլկար պիտութեանց մրջե բարեկամութւունը կ'ամրանար Օրթոսոքս վարիչներուն ճարպէկ մէկ վարժունքովը, որով Տիեզերական Պատրիարքը պաշտօնապէս կ'ձանձնայ Բըրեսլաւի Պուլկար Պատրիարքութիւնը և ասով Պուլկար Եկեղեցին կ'կապուէր վերջնապէս Օրթոսոքս Եկեղեցւոյն և Հոռմի հետ իր ամբէն յարաբերութիւնները կ'խզէր:

Երկու ազգերուն թէ պիտական և թէ Եկեղեցական վարչութեանց մէջ կատարեալ համաձայնութիւն մը կ'գոյանար, և այս քաղաքագիտական համաձաւ նութիւնը, որուն նմանները քիչ անգամ գիտցած էին սահեղել Բիւղանդացի քաղաքագիտականները, կ'պահաւէր, գրեթէ յիսուն տարի իրարու յաջորդող երեք

կուսրներու կողմէ : Սակայն որովհեամ Բիւզանդիանի մէջ , ինչպէս արքունական գահը , նոյնական պետական ուղղութիւնն անհասատաւ էր . երբ Նիկեփորոս Բ. (963—969) կայսրական գահ բարձրացաւ այն ուղղութիւնն ալ փոխացաւ , երբ տակաւին Բեղեր Զար կենդանի էր և իր յանձնառութիւնը չէր դրժած : Նիկեփորոս Սրմէոն Զարըն յաղթութեանց վրէմբ լուծելու սրն վրէմինդրութեամբ մտադրեց ընկծել պուլկար Զարիրու պետութիւնն և 963ին արշաւեց Պուլկարիա օժանդակութեամբ Խուսաց Սլեատիւ լուսանին : Սլեատիւ 967ին Սուլինա հասաւ ծովանդներու նաւասառմիզով մը և Սիլիուզրէի և Դանուբի եզերքին վրայ շինուած քաղաքներուն ափերէլ յետոյ , բանակեցաւ Բրմալափի մէջ ձմեռելու համար : Խուսաց այս անհաւատալի յաջողութիւններն ոչ միայն Պուլկարներուն սարսափ պատճառեցին , այլ նաև Յունաց , որոնք Պուլկարիոյ նուաճումէն ետք կ'վախնային թէ Խուսաքիրն վրայ պիտի յարձակէին : Հետեաբար Նիկեփորոս խոհմութիւն համարեց շուտով հաշտուիլ պուլկար Զարին՝ Բեղերի հետ որ «Սուրբ» կոչումն առած էր , և այս հաշտութիւնն ամբապնդելու համար նոր խոհմութիւններ հաստատուեցան երկու արքունիքներուն մըջև և պուլկար իշխաններէն պատանդներ առնուեցան :

Խուսերը՝ դրացի ժողովուրդներէ յարձակում կրած ըլլալով իրենց մայր երկրին մէջ՝ Պուլկարիայէն մեկնեցան 969ին , երբ արդէն Բեղեր Զար մեռած էր և իրեն յաջորդած էր Պորիս Բ. : Սակայն նոյն տարին իսկ Խուսերը դարձան Պուլկարիա և դարձեա-

տիրեցին Բրեստաւի . գերի բռնելով նաև Պորիս Բ. Զարը (969) որով կ'վերջանար պուլկար թագաւորութիւնը : Խուսերը Պուլկարիան ընկծելէ յետոյ , ինչպէս կ'գուշակուէր , յարձակեցան Բիւզանդական կայսրութեան վրայ , նախ մանելով Թրակիա : 970ին Պալքանեան լեռնաշղթան անցան և առին Ֆիլիպէն : Յովհաննէս Զմշկիկ (969—976) , որ նոյն տարին յաջորդած էր Նիկեփորոսի ի զուր առաջարկեց տարուէ տարի հարկ վճարել , Խուսերը ընդունեցին : Զմշկիկ Աղքար . Պոլսոյ մօտ պատերազմեցաւ Խուսաց դէմ (979) . սակայն չկրցաւ վճռական քայլ առնել : Յաջորդ տարին կայսը խորսմանկ մէջոցի մը դիմեց գաղտնապէս անցընելով իր զօրքերը պալքանեան կիրճներէն որք սուսերուն կողմէ առանց հակողութեան ձգուած էին անփութութեամբ : Զմշկիկ յանկարծ երեցաւ Խուսաց բանութառելոյն Բրեստաւի առջեւ : Խուսերը յանկարծակի եկաւ և հակառակ իրենց դիւցանական մաքառման , պարառեցան ու քաղաքը գրաւեցաւ . Յոյներէն , որք այրեցին զայն : Զմշկիկ Փրկեց Պորիս Բ. գերի Զարը , և իր քովը պահեց մեծ պատուավ : Այս յաշողութեան վրայ Պուլկարներն օժանդակեցին Զմշկիկի , որուն զօրութիւնը կրինապատկուեցաւ : Սլեատիւ ապաստանեցաւ Սիլիուզրէ , և նան պաշարուեցաւ Յոյն բանակէն , Երեք ամսուան պաշարումէ մը յետոյ , Խուսանը պատահ ձգուելու պայմանով անձնատուր եղաւ և Պուլկարիան ձգելով մեկնեցաւ :

Միտմիտ Պուլկարները կ'կարծէին թէ Զմշկիկ պիտի վերահաստատէր իրենց տէրութիւնը , մինչ Սրեելեան կայսրութեան երեք հարիւր տարի սարսափը

հանդիսացող պուլկարներու պետութիւնը, որ իուսաց զէնքերով ընկճուելէ յետոյ հմա Բիւզանդական կայսրերուն լուծին տակ ինկած էր կրկին, այնքան անխելք չէր Զմշկիկ վերակենդանացնելու և իր պետութեան գլխուն պատուհաս սաեղծելու համար:

Զմշկիկ ճարտար և գործնական քաղաքականութեամբ մը Արևելեան Պուլկարիան պարզապէս կցեց Բիւզանդական պետութեան և նորէն Դանուբն ըրաւ Արևելեան կայսրութեան սահմանը:

Պուլկարաց Զարին թագը նուիրուեցաւ մայրաքաղաքի Ս. Սոփիա եկեղեցոյն, և Պորփիո Բ. սափառուեցաւ թողուլ արքայական տիտղոսներն և իբր փոխարինութիւն ստանալ Մագիստրոսի աստիճանն. Իսկ Պուլկարաց Դամիանոս Պատրիարքն ալ գահընկէց եղաւ և Պուլկար թեմերուն եպիսկոպոսութիւնները յանձնուեցան Յոյներու, որք ուղղակի կ'հնագանդէին Տիեզերական Պատրիարքի:

Զմշկիկ նոյնպէս Պուլկարիան յունացնելու և անորցեղային ինքնութեանն փոփոխելու համար ասիական գաւառներու բոլոր աղանդաւորները տեղափոխեց Պուլկարիա և հոն բնակեցուց: Սյապէս, բազմաթիւ Պաւղիկեաններ և Մանիքէացիներ հաստատուեցան Ֆիլիբուալոսոյ շուրջը, ուր կրնային ծառայել թէ բնակչութեան մեծամասնութիւնը նուազեցնելու և թէ Պալքանի վրայ եղած յարձակում մը կամ պուլկարաշան ապատամբութիւն մը անկարելի դարձնելու:

Մայուն Պուլկարիու նուաճումն ամբողջական չէր և հետեւ աբար վատանգը բալորովին ահճառացած չէր ու

Արևելեան Պուլկարիան որչափ որ կատարելապէս նուաճուած էր, Արևելեան Պուլկարիոյ (Մակեդոնիա և Սերպիա, ու մասամբ Ալպանիա) մէջ կը պահպանուէր տակաւին տկար իշխանութիւն մը որ չէր նուաճուած:

Բեղեր Զարի (927—968) իշխանութեան վերջերը (963ին) Պուլկարիոյ մէկ մասն անջատուած և զատկառավարութիւն մը կազմած էր: Այդ կառավարութեան գլուխն էր Սիսման կամ Շիշման Զար, որ Զմշկիկի տիրապետութենէն յետոյ չարունակեց պահպանել Պուլկարաց ազգային եկեղեցական անկախութիւնը: Սիսման, ըստ աւանդութեան, Թրնովայի տիրապետող ցեղէ մը ծագում առած էր, ուստի իբր որդիները կոչուեցան «Գրաֆի որդիներ» կամ «Կոմսածագ»: Սիսմանի յաջորդեցին իր չորս որդիները Դաւիթ, Մովսէս, Ահարոն և Սամուէլ: Սիսման Ա. և Դաւիթ կ'կրէին Զար տիտղոսը, ինչպէս նաև Սամուէլ (976—1916), որ վերջին թագաւորն եղաւ Պուլկար պետութեան: Սիսմանի և իր անմիջական յաջորդներուն այս շրջանը վերջին հոգեւարքի ձրգերու չըշանն է Պուլկար ժողովարդին, որ Սամուէլէն յետոյ ամբողջովին պիտի հպատակէր օտար լուծի:

Սիսման Պուլկար իշխանութեան կեդրոնն երկրուն արևելեան ազատ մասը տեղափոխելով, կրցաւ երկարաձգել Պուլկար իշխանութեան կեանքը, Զարն և Պատրիարքն ապաստան եցան նախ Բրեսրան, Բրեսրա լճին մէջ անտառուտ կղզի մը, ուր մինչեւ այսօր կ'երևան գեռ հին բերդին պարփակներն են չորս եկեղեցիներու աւերակները: Բայց յետոյ անդամ

փոխուեցաւ այս անկախ իշխանութեան աթոռն Օխրի-
տա , երբ արդէն բաւական ազանովուած էր երկրին
Յունաց գէմ : Էստ ինքեան այս կառավարութիւնն
ունէր աւատական կազմ և իր դլիսաւոր ուժը կ'կազ-
մէին աւատ իշխաններու անկախութեան ոգին , ո-
րոն շամախումբ կ'օժանդակէին Պոլկարաց Զա-
րին :

Զմշկիկի մահէն և անոր հետեամօք Բյուզանդիոնի
մէջ առաջ եկած խառնակութիւնն' ըէն օգտուելով
(970ին) Արեելեան Պոլկարիոյ բնիկներն ապստամ-
բեցան . Սամուէլ Զար (976—1016) , որ ատկաւին
նոր գաւառալած էր , առի Եէն օգուտ քալեց և խիստ
կարճ ժամանակի մը մէջ վերականգնեց նախկին
Պոլկար մեծ պետութիւնը : Անիկա արշաւանքներ
ըրաւ գէպի Թրակիա , Թեսալոնիկէ (Սելանիկ) և Նոյն
իսկ մշնչե Հելլուլա:

Սակայն Զմշկիկի յաշօրից Վասիլ պոլկարսպան
(976—1023) որ մատրած էր լրացնել Զմշկիկի ըսլը-
սած գործը , և բոլորովին նուաճել պոլկարները և
սյալքանեան Սլաւաները , որոնք լեզուական մրու-
թեամբ միացած մէկ առգութիւն կազմած էին և չարու-
նակ կ'նեղէին արեելեան կայսրութիւնը . Սամուէլի
գէմ պ ոյք որուու ս'յասու , ծովէն և ցամաքէն յար-
ձակելով պոլկար պետութեան վրայ , յամառ յարա-
տեսութեամբ մը : Սամուէլ կորովի կերպով պաշտ-
պանեց իր պետութիւնն և ժողովուրդը : Հռոմը պա-
պէլը , որոնք արդէն վալուց թշնամայած էն Բիւ-
զանդիոնի հետ , թագաւորական պատուով վարձատ-
զանդիոնի Սամուէլը , անոր թագ նուիրելով (980): Վա-
սիլ 934ին առաջացաւ մընչե Սօֆիա (Սերէէկա) .

ուր սակայն չարաչար պարտուեցաւ և իր բոլոր զօրքը
կոտրուեցաւ : Վասիլ ճարմատա ստիպուեցաւ խաղա-
ղութիւն կնքել և ինքն ալ ճանչնալ Պոլկարիոյ Զա-
րին անկանութիւնը : Այս խալա լութիւնը պ սական-
ուեցաւ : ԱՅ տարի : Սամուէլ օգտուելով իրեն որուած
այս ազատ ժամանակէն , առաջացաւ մինչե Դիւռա-
խիոն (Տրակամ Տաւրացցօ՝ Գարատաղի նաւահան-
գիստ) և Աղրիական ծովու եզերքները , և Սերպերն
և թարիկան ծովու եզերքները , և Սերպերն
համարից իր իշխանութեան , և պոլկար Օսրիտակի
հարստութեան իշխանութիւնն իր գագաթնակէտին
հասցուց :

990ին վերստին սկսաւ պատերազմը Սամուէլի և
Վասիլի միջեւ : Եաւն Սամուէլ շահնեցաւ յալթանակը
հայկական ծագմամբ Տարոնը Գրիգորիս իշխանին
յալթելով և մընչե պեղուանէս աս զատակելով ու-
նարգել : Սակայն վերաշարձին իր բանակը սոսկալի
ջարդ մը կրեց և ինքն հազու ժաման մկ ունեցաւ
ապաստանելու Բրեսուա կլզին : Իր Հալ ֆիսան՝ Ա-
շոս որուն վատանուած էր Թւրախանը , մատնու-
թեամբ քաղաքը Յունաց յանձնեց : Չորս տարուա՞ն
մը յետոյ 1000 թուալիսնին արդէն վերջ-
պայքարէ մը յետոյ Կան ուրեան պոլկարիան կամ
նականապէս նուաճուած էր վերստան Արեելեան կամ
Դան ուրեան պոլկարիան Յաջորդ տարիներուն մէջ
Յոյնիրը հաստատեցան Սաորին Մալելունիս , և
շրջակայ երկրները : Սամուէլ գէպի Աղրիանուպո-
լիս ասպատակելու վալանցիկ յաջալութենէն յետոյ
ալ տակը տղարացաւ : Վասիլ յասաշացաւ պոլկա-
րիոյ Սերեմտեան սիրտը մընչե Սկիւար , ուրիէս սակայն
աւելի առաջ չի կրցաւ անցնիլ , վասն զի Բյուզան-
գական կայսրութեան սոսկական ստայուածքները
պական կայսրութեան սոսկական ստայուածքները
պաշտպանելու պարտաւորուած , առաջ զի վերջնական

հարուածը տալու պուլկարաց պետութեան, և տ դարձաւ :

1014ին դարձեալ սկսաւ յարձակումը : Այս անգամ՝ Կոյրը լեռնային ամրոցներու շուրջն էր որ տեղի կ'ունենար, վասն զի պուլկարներն անոնց մէջ ապաստանած էին: Յոյները ստիպուած էին մի առ մրգաւել այդ ամրոցները, որոնց մէջ իրենց կողմէն պահապան զօրք դնելով ուրիշի մը վրայ յարձակելու կ'երթային: Այդ ամրոցներուն պուլկար բնակիչները վասիլ երկիրը դատարկացնելու համար, քշեց մինչեւ հայաստան: 1014ին Սամուել ինքն ալ պաշարուեցաւ նոյն զօրքին և յուսահատ դիմադրութենէ մը յետոյ, ուր պուլկարներն ահազին կորուստ տուին, հազիւ կրցաւ ինքզինքն ազատել փախչելով ուրիշ ամրոց մը: Վասիլ՝ որ անխնայ կոտորելուն համարստացած էր «պուլկարսպան» արիւնուուշ տիտղոսը՝ 45,000 պուլկար գերիները կուրացուց, իւրաքանչիւր 400 կոյրերու մէկ մէկ միականի առողջնորդ յատկացնելով: Երբ այս զարհուուրելի թափօրը տեսաւ Սամուել, կաթուածահար գետին գլատորեցաւ և երկու օր յետոյ մեռաւ, (1014 Սեպ. 15)

Իրեն յաջորդեց որդին՝ Գաբրիէլ Ռատումար (1014—1015), որ հօրը նման քաջարի իշխան մըն էր, սակայն չկրցաւ իր շուրջ ոյժ գտնել պայքարելու համար, և Յոյնաց շարունակական առաջացման դէմանզօր, ի զուր խաղաղութիւն ինսդրեց:

Այդ խաղաղութիւնը տակաւին չտրուած սպաննուեցաւ 1015ին, Յոյնաց կուսակից իր Ահարոն եղբօրը Յովհաննէս Վլատիսլաւ որդւոյն դաւաճանութեամբ: Յովհաննէս Վլատիսլաւ (1015—1018) ինքն

յտիշտակեց պուլկար գայն և հակառակ իր համոզմանը պուլկար աւատներու ստիպման տակ պարտաւորուեցաւ շարունակել ազգային պատերազմը: 1016ին և 1017ին պուլկարք գիւցազնական անվեհերութեամբ կուռելով կրցան փոքրիկ յաջողութիւններ ձեռք բերել: պուլկարները ծրադրած էին Անդրդանւուրեան երկիրներու բնիկներուն հետ դաշնակցելով յարձակիլ Յոյնաց վրայ, սակայն Դանուրեան բերդերուն յոյն պահապաններն իրենց հսկողութեամբն ի գերեւ հանեցին այս ծրագիրը: Դիւռախիւնի առջև, զոր պուլկարները պաշարեր էին, 1018ին, Յովհաննէս Վլատիսլաւ, Օխրիստի վերջին ջալը: Կոխի զաշախ մէջ լսկաւ: պուլկար պատերազմիկները, պուլկարաց Դասիթ պատրիարքը, Յարիշաթագուհին, և թագաւորութեան ամէնէն նըշանաւոր զօրապետ Պողտան, հաշտութիւն առաջարկեցին, պայմանով որ պահապանուէին իրենց առանձնանորհները: Վասիլ Կ. Պոլսէն ճամբայ ելաւ երթալու համար նուաճուած երկիրը, Աղրիանուապուտյ մէջ իրեն լուր տուին թէ պուլկարիոյ 40ի մօտ գըլխաւոր ամրոցները արդէն անձնատւար եղած էին: Սղրումիցայի մէջ պուլկար Դասիթ պատրիարքն իրեն յամնեց թաղաւորին նամակը: Երբ անիկա Օխրիստ հասաւ անոր լնդ առաջ եկան թագուհին և բոլոր պուլկար արքայական ընտանիքին անդամները, և հպատակութիւն յայտնեցին կայսեր: Աղետ պուլկար պետութիւնը ջնջուած էր, պուլկարիա կը հսազանդէր Սրեւեկան կայսրութեան: Միայն Ալպանիոյ լեռնուա մասերու մէջ ժամանակ մը ևս պայտքար մզեցին քամի մը պատերազմիկ իշխաններ, ու

րոնք քիչ յետոյ տեղի տուին իրենց կարգին Բիւզանդական ն'նդամտութեան աւցեւ, և վասիլի ծըրացիր իրագործուեցաւ:

Քառասուն տարուան պայքարէ մը յետոյ Սլազօրաւոր պետութիւնը՝ որ այն շան երկար ժամանեակ Սրբելեան Հռոմի պետութեան դէմ կոնքնածէր իբր հաւասարակառ յոժ մը, բոլորովին ընկնուած և կործանուած էր: Մարիաթագուհին, Սամուէլի աշխիներէն և գերի ինկած պուկար իշխաններէն թափօր կողմած՝ Վասիլ մայքրոքալաք մտաւ, հզարտ իր յաղթութեան վրայ:

Հեռանես Կայսրը, հակառակ իր կռուած տաեն ցոյց տուած անգութ վարժունքին, նոււածելէ յետոյ մեղմութեամբ վարուեցաւ պուլկարաց հետ: Անձեռնամիսելի մեաց պուլկարիոյ քաղաքական և եկեղեցական կաղմանիքառութիւնները: Օսրիտայի Զարերուն տէրութիւնը կարծեն թէ մշայն անձնական մշութեամբ մը կապուած էր Սրբելեան կայսրութեան հետ, պահպան և ցացան բոլոր զնուրական և տրոց զըրբութիւնները, և պուլկար ազնուականութիւնը պահեց իր առանձնաշնորհները: Եսյնիսկ Օսրիտայի պատրիարքութիւնը պահպանեց 1049ին Յովհաննէս պատրիարքը պետ ընարելով նոյն աթոռին:

Կայսրն երեք հրովարտակներով Օսրիտայի պատրիարքին իրաւասութեան սահմաններուն մէջ կը համարէր ոչ միայն պուլկար և սերպ թեմերը, այլ նաև այն թեմերն որոնք Յունայ կայսրութեանէն կորցուելով պուլկարիոյ միացած էին Սիմէն և Բեղեր Զարերուն իշխանութեան ժամանակ: Այսինքն ամենայն իրաւասութիւն կուտար Օսրիտայի պատրիարքուն, միայն պայտան դնելով որ նաւանդ սովորութեանց

համաձայն Տիեզերական պատրի սրբին ուղղակի իրաւասութեան ննիթակայ Սեարապոլիտ մը մնայ պուլկարիոյ մէջ: Պու կար արքանեանց անդամներն ե պու կար ազնուականներէն մէջ մասը կ, Պոլիս տեղափախուեցան և բնդու ուեցան Բիւզանդեազ պետաւթեան ազնուականց շարքերուն մէջ, և առնուելով անոնց բալորովին Յունացան: Այսպէս Սրբամուի սերունդին բուալը պարծանք կ'համարէն Դուշաներէն և կողմնները, որ նը բիւզանդական պատկաներն մէջ ամենանշնաւոր գեր կատարած են:

Պուլկարիա Բիւզանդական կայսրութեան լուծին ենթարկուեցան շարունակարար կէս գարէն քիչ մը անգամ աւելի (1048—1486): Այդ շրջանին քանի մը անգամ ապսամբութիւն փորձեց թօթափելու համար այդ լուծը, մահաւանդ երբ Վասիլ Բիւ առանձնաշնորհներուն սանակօխ ըլլալը տեսաւ յաջորդ կայսրներու կողմէ:

Այդ ազսամբութեանց ամէնէն անարկուն տեղի տնեցաւ 1048ին: Պատճառը տուրքի խնդիր մէքը: Բիւզանդական բանակներու մէջ վարձկան զինուորներ գործածելու դրութիւնը պետաւթեան ելեմուաքը մեծապէս խանգարած էր, ուստի կառավարութիւնը նախամեծար համարած էր հողացին արդիւնքներն առաջանած էն հարկ ստանալու տեղ հնչուն դրամով տուրք պահանջել: Այս յեղաշրջումը շատ ծանր եկաւ բիւզանդական կայսրութեան համար, մանաքոլոր Բիւզանդական կայսրութեան համար, և անդ պուլկարական նորասաց երկիրներուն համար, որք այս կարգադրութեամբ տնտեսապէս իրենց առնձնաշնորհմանց ոչնչացումը կ'կարծէին տեսնալ: Հետեարար պուլկար ժողովուրդը, գրեթէ ամբողջու-

թեամբ ապստամբութեան դրօշը բարձրացուց (1040) առաջնորդութեամբ Սամուել վերջին Զարին թոռանը Բեղրօ Տելիանոսի : Պուլկար ժողովրդեան կատաղութեան առաջին զոհերն եղան Բիւղանդական հարկանաւաքները : Շարժումը տարածուեցաւ բոլանդակ Պուլկարիոյ և Մակեդոնիոյ մէջ : Արսմանի Անարոն որդուան սերունդէն Սլուղիանոս իշխան ևս ժառա ապստամբներուն շարքին մէջ, և 40.000 պուլկար պատերազմիկներ 1040 Հոկտ ին Թէսազոնիկէի (Սելանիկ) վրայ յարձակեցան : Անկայն քաղաքացիք յաջողեցան ան իներութեամբ պաշտպանել քաղաքը, և զայն փրկել, և նոյն իսկ մեծ յաղթութիւն մը շահիլ ապստամբներուն վրայ : Այս ձախողութիւնն երկպարակեց Պուլկարները : Ալուղիանոս և Տելիանոս իրարու թշնամացան, և Տիլիանոս Զարն իր հակառակորդին ձերքովն իր աշքերը կորսնցնելէ յետոյ մասնուեցաւ Յունաց, և խեղդուեցաւ ապստամբութիւնը, վասն զի Միքայէլ Դ, Պագլագոնայի (1033—1043) կայսէր համար շատ դիւրին եղաւ յետոյ առանձին առանձին նուաճել բաժան բաժան եղած ու ցրուած կռուող ոյժերն ու զանոնիք ջախջանել : Այս պէս որ վերստին նուաճուեցան բոլանդակ Պուլկարիու ու Մերպէս, բացի Զերնակորացին (Քարատաղ) որուն բնիկները պահեցին ազատութիւնը :

Այս երկրորդ լիակատար նուաճումէն յետոյ Միքայէլ Դ, կայսրը չունեցաւ սակայն վասիլ Բ ի իմաստութիւնը: Կարծեց թէ պուլկարիոյ քաղաքաւ կան կազմակերպութիւնը ջնջելով և Օիրշտալի ինքնուրին եկեղեցին վարչութիւնը Յունաց Տիլիական Պատրիարքներուն կապկով, պիտի յաղթութիւնը:

Պուլկարները ձուլել: Ասոնք ուրիշ բանի չծառայեցին սակայն թէ ոչ աւելի առծարծելու ցեղային ատելութիւնը, մւսա կողմէն պաշտօնեաներու ձնշումները դարձեալ ապստամբութեան մզեցին պուլկար ժողովուրդը, որ Միքայէլ կայսեր (1071—1078) օրով վերստին պայթեցաւ: Պուլկար ազգայնական կուսակցանեթիւնը կուզէր մրանալ ցեղակից Սերպէրուն հետ, որոնց Միքայէլ իշխանը (1039—1044) Հռոմէ Պապէն ստացած էր թագաւոր տիալոսը: Պուլկարները անոր որդին՝ Վոտրնը Պուլկարաց Զար հաշակեցին հանդիսաւորապէս, Բեղեր (Պետրոս) անունով: Բեղեր Զար առաջին անգամ Յունաց վրայ փարաւոր յալթութիւն մը շահելէ յետոյ, ինք արշաւեց դէպինիշ և իր սերպ Պետրի զօրավարը դէպի կասդորիս: Սակայն Յոյնները վարձկան զօրքերով կազմուած անել բանակով մը յարձակեցան Վոտրնը, վրայ և զայն գերի բռնելով աքսորեցին Անտիոք, ուրիէ Վենեսակլցիներու աշօկցութեամբ փախստ իր հօք քով՝ նքարա: Պուլկարաց այն երկրորդ ապստամբութիւնն ալ առաջի ին ճակատագիրն ունեցաւ, և ինչպէս Տէլիանոս Զար իր յաղորդը չունեցաւ, նոյն պէս Վոտրն կամ Պետրոս Զար բախտը չունեցաւ նոյն իսկ իր իշխանութիւնը ճանցընելու: Պուլկարներն ոչ միայն այս անգամ ալ ընկծուեցան, այլ նաև ենթարկուեցան այն բոլոր անգամթութիւններուն որոնք սովորաբար կ'կիրարիուէին ապստամբութիւններուն փորձող պէզաց դէմ:

Անկայն արիկա գարձեալ արգելք չեղաւ որ հազիւ 30—40 տարի յետոյ իսահամական կայսեր (1483—1503) ժամանակ՝ կրկին տուրքերու ծանրութեան համար ըմբոստութեան չըիմէ պուլկար ժողո-

վուրդը, Պալքանի մէջ հաստատուած Վլանեներուն
հետ: Զայրոյթը լնդանուր էր, հետեարար կատաւ
զութիւնն ալ սոսկալի եղաւ: Բեղեր (Պետրոս) և
Յովհաննէս Ասէն, երկու պուլկար հոգաաէր ազնուաւ-
կաննէր որոնք կ'պարէն ըլլալ պուլկար հին թա-
գաւորներու սերունդէն, անցան ապստամբութեան
գլուխ: Երբ իրենց պահանջները բացարձակապէտ-
մերժուեցան, Իսահակ Անգելիանոս, Ասէնեան երկու
իշխանները ժողովուրդը հաւաքնցին Թրնովայի Ս.
Դիմեարիոս եկեղեցին մէջ: Գուշակ վարդապետներ
իրը թէ Ս. հոգւով լցուած յայտարարեցին թէ Ս.
Դիմեարիոս՝ Թեսալոնիկէի պաշտպան սուրբը, լքած-
է այլեւ Նորմաններէ՝ պղծուած այդ քաղաքը և
հիմա Պուլկարները կ'կոչէ օգնութեան: Այս ոգեսորէչ
յայտարարութիւնները կ'խանդալաւէին ժողովուրդը,
որ անկախութեան գաղափարովը առցուած էր: Բե-
ղեր Թրնովայի մէջ օծուեցաւ Պուլկարիոյ և Յունաս-
տանի Զար և ժողովուրդին մէջ ստացաւ Գալօ Բե-
ղեր (Բարի Պետրոս) կոչումը (1486):

Պուլկարիոյ քաղաքական անկախութեան հետ,
Պուլկարներն անմրջապէս վերահաստատեցին նաև
Պուլկար անկախ եկեղեցին: Բարսեղ անուն եկեղե-
ցական մը Թրնովայի անկախ եկեղեցւոյն Արքեպիս-
կոպոս կամ Պատրիարք հոչակելով:

Իսահակ անմրջապէս փութաց Պուլկարաց դէմ,
զսպելու համար այս նոր ապստամբութիւնը: Պուլ-
կարներն ու Վլանեննը ի սկզբան տկարացան, բայց
Բեղեր և Յովհաննէս Ասէն կումաններուն հետ միա-
նալով կրցան աւելի պատկառելի ոյժ մը ձեռք բե-
րել: Յոյներն ի սկզբան այս միացեալ ոյժերուն ալ
յաղթեցին, սակայն յետոյ ներքին երկպառակութիւն-

ներու հետեւանօք տկարացան: Պուլկարները յամա-
ռօրէն շարունակեցին կռիւը: Կումաններուն հետ միա-
ցած, մինչև Աղրիանուպոլիս և Մակեդոնիա առաջա-
նալով շարունակ կ'թալանէին: Երկարատե ձնչումը
որ Բիւղանդացիներէն կրեր էին, այնքան դառնա-
ցուցած էր զիրենց որ սոսկալի ոնդթութիւններով
կ'ուզէին վրէժ լուծել: Ասէնեանը՝ Պուլկարիոյ մէջ
հաստատուած բոլոր Յոյները կոսորեցին ու ջնջեցին:
Հազնւ քանի մը ծովեղերեայ քաղաքներու և մաս-
նաւոր կղզիեացեալ վայրերու մէջ սակաւաթիւ Յոյ-
ներ մնացին, այսպէս որ Զմէկիփի ու Վասիլի և իրենց
յաջորդներու Պուլկարիան Յունացնելու բոլոր աշխա-
տութիւնները ջնջուեցան: Եւ Պուլկարիան միայն
պուլկարաց բնակավայրը եղաւ: Պուլկարներ և Վը-
լախներ վերահաստատեցին հին Պուլկարիան, որ վե-
րըստին սպառնալիք մը պիտի ըլլար Բիւղանդիոնի,
որ Եւրոպայի կողմէն իր պաշտպանութեան բնական
ու ապահով գիծը՝ Դանուբը կ'կորսնցէր և սովոր բաց
ասպարէզ կը բացուէր իր հակառակորդներուն, ուղ-
ուած ատենը սուրբալու ուղղակի կ. Պոլիս:

Պուլկարներն իրենց նորահաստատ թագաւորութեան
տիրանալէ քիչ յետոյ, շատ աւելի աղիտաբեր պիտի
ըլլային Յունաց, ևթէ Պուլկարաց թագուհին գերի
ինկած չըլլար բախտին մէկ կատակովի իրենց ձեռքը:
Այս սարադան պատճառ եղաւ: որ 1485ին զինադա-
դար մը կնքուի և թշնամու Շիւնները դադրին: Սա-
կայն 1490ին վերստին պատերազմն սկսաւ: Իսահակ
Պուլկարներէն յաղթուեցաւ: Վառնա, Անիսիալոս,
Նիշ և ուրիշ քանի մը քաղաքներ Պուլկարաց տի-
րապետութեան ենթարկուեցան:

1493ին իսահալ՝ Սերպերուն յալթելէ յետոյ, յաւ ջորդ տարին ալ ուղեց Պուլկարներն ընկձելու կրկին փորձ մընել, բայց Պուլկարները, Վլախներն և կումանները 1494ին Արկտառապոլսոյ մօտ մեծ հարուած մը տուին իրեն։ Առոր վրէմը լուծելու համար, 1495ին դարձեալ մեծ պատրաստութեամբ Պուլկարներուն զէմ արշաւելու կը պատրաստուէր, երբ գահընկեց եղաւ (1495 Ապրիլ 4)։

Իր յաջորդը՝ Ալէքսիոս Գ. (1495—1503) Պուլկարաց առաջարկած ամօթալի պայմաններով խաղաղութիւնը ձեռք բերելու չամարձակեցաւ, սակայն կրպիւն ալ սաստկութեամբ չչարունակեց։

Երկու Ասէններէն Յովհաննէս Ա. 1496ին Թբիւնովացի պալատին մէջ սպաննուեցաւ պալատական պաշտօնատարի մը ձեռքով, իսկ Կալօրեղեր միայնակ շարունակեց իր իշխանութիւնը մինչև 1497։ Իր մահուանին յետոյ Պուլկար. — Վլախ նոր պետութեան Զար եղաւ Գալոժան (1497—1507), որ իր խորամանկութեան, անդթութեան և անողորմ խստութեան միացնելով քաղաքական մեծ ընդունակութիւնը, Յունաց համար պարզապէս պատուհաս մը դարձաւ, ինչպէս երբեմն Վասիլ Բ. Պուլկարապան եղած էր Պուլկարաց համար։

Գալոժանի իշխանութեան ատեն Մակեդոնիոյ Պուլկարներն ալ ապստամբեցան, իրենց գլուխն ունենալով Տոպրոմիր Ստրէզ անուն Պուլկար ցեղապետը։ Ալէքսիոս Գ. կայրն անոր կնութեան մին խաղաղութիւնը գնեց, վասն զի չկրցաւ զսպել ապստամբական շարժումը։

Բիւզանդական կայսրութեան մէջ պատած ներքին

դաւագրութիւններն և զօրքերուն դրուժան վերաբերմանքը վերջապէս ստիպեցին Ալեքսիոս Դ. կայսրն որ խաղաղութիւն կնքէ Պուլկարիոյ հետ, ամենանուաստեցուցիչ պայմաններով։ Կնքուած խաղաղութիւն համաձայն Պուլկարաց տիրապետութեան պիտի ենթարկուէր Պուլկարուն մէ նև լև Սե ծով և Կարտար տարածուած ընդարձակ երկիրը։

Գալոժան՝ վարպիս զիւանսագիտութեամբ, երկարատե բանակցութիւններէ յետոյ Հոսմի հետ միութիւն կնքեց, այսինքն խոստաշաւ ընդունիլ Պապին գերագանութիւնը։ Այս խոստումն անկեղծ չէր, այլ պարզապէս իր իշխանութիւնը Եւրոպայի նուիրագործել առաջ ձեռնարկ մը։ Իննովկենափառ Գ. Պապը՝ խարուած Գալոժանի խոստումէն, Լէօն Կարտինալը Պուլկարիս զրկեց իրը նուիրակ։ Կարտինալը Քարսեղ անուն եկեղեցականը Պուլկարիոյ արքեպիսկոպոս կապու կարգեց, և յետոյ 1504 Նոյմ. 8ին; Գալոժանը հանդիսաւորապէս Թշնովայի մէջ Պուլկարաց թագաւորութիւնը օծեց։

Խաչակրութեանց հետեանքով երբ Լատիններն եւ կան ափրազեացին կ. Պուլսոյ և հոն հաստատեցին Լատին կայսրութիւն մը (1504), Գալոժան բարեկամաբար վարուեցաւ անոնց հետ, իր գոյութիւնը պահելու համար։ Դէպի Հում ցոյց տուած հակումն ալ արդէն այս անսակէտով նախզգուշութիւն մէր և ոչ արիշ բան։ Սակայն լատիններն իր բարեկամութիւնը մերժեցին, և ծաղրեցին զինքը։ Գոլոժան մտադրեց վրէժ լուծել։ Սուիթը շուտով ներկայացաւ։ Թումանիոյ Յոյները մոլեռանդութեամբ կ'ատէին Ալատինները, այնքան սաստիկ որ նախտեածար հա-

մարեցին իրմանց մէկ ուրիշ սոսկալի հակառակորդին՝ Պուլկարիոյ թաղաւորին միանալ . իրենց ատելութեան առարկան վանելու համար :

Գալոժան խոստացաւ օգնութեան հասնիլ պուլկարբոլոր զօրքովի և 10,000 Կումաններով : Յոյները Ռումանիոյ մէջ սկսան շարժումը, Պուլկարներուն օգնութեամբ: Լատինները՝ սափակելու համար որ Պուլկարներն ետ քաշուին՝ Աղբիանուպոլիսն ետ առին:

Գալոժան հասաւ և չարաչար յազթեց լատիններուն, և Պալտին կայարը նոյն իսկ գերի բռնեց Ռումանիոյ մէջ Լատիններուն իշխանութիւնը վերջացաւ ու ջնջուեցաւ: Սակայն Յոյները Ռումանիոյ մէջ ձեռք բերուած յաջողութենին յետոյ դարձեալ Լատիններուն կոզմը անցած ըլլալով, Գալոժան իբրապատիժ անինայ Յոյները կոտորելու սկսաւ: Հիանալի քաղաքներ դրաւեց, բնակիչները կոտորեց և աւերակներու վերածեց: Բովանդակ Մակեդոնիակատարեալ անապատի մը վերածուեցաւ, իեղճ ու անդէն բնակիչներն ալ աեղափոխեց Դանուբի եղերքը . այսինքն Պուլկարիոյ խորերը, իր ցեղին մէջ ձուլելու համար: Իր միակ փափաքն էր Վասիլ Բ.ի գործած չարիկներուն ուժը լուծել, և ստանալ անոր «պուլկարոկա նոս» (պուլկարսպան) տիտղոսը չեղացնող «Հռոմէկատոնոս» (Հռոմէկատոնոս) շրջադրուր, զոր իբր պարձանք հրամայեց իրեն տալ: 1207ին մեռաւ Թեսաղոնիկէի առջեւ Պուլկարներու «մեծու խիստ բարեպաշտ» Զարը, որուն յիշատակը միշտարձր պահուած է պուլկար ժողովուրդին մէջ և

իլեւ յաջորդեց Ասէն Զար (1207—1248) մականուանեալն «Ծեր», որուն իշխանութեան միջոցին,

բաժան բաժան ելած յունական կայսրութեան եպիքոսի մասին վրայ իշխաղ թէկոթորոս Տուկաս Անգելոս կայսր իր տէրութիւնը տարածելով Պուլկարիային կորզեց շատ մը քաղաքներու 1222ին թեսաղոնիկէի տիրելով իր աթոռն հոն փոխադրեց և Պալքանի մէջ կազմեց պատկառելի ոյժ մը, ինչպէս Քոքր Ասիոյ մէջ կազմուած էր Նիկիոյ կայսրութիւնը:

Կայսրը պուլկարներուն վրայ շարունակ յարձակելով ընդարձակեց իր պետութիւնն և սկսաւ բռնուր պուլկար թեմերուն վրայ Յոյն եպիսկոպոսներ կարգել, հակառակ անոր որ ինքն Օխրիտայի Արքեպիսկոպոսէն օծուած էր: Մեծ դժուարութեամբ գտառական եկեղեցական ժողովի մը մէջ, որուն կ'նախագահէր Օխրիտայի եպիսկոպոսը, — Դեմետրիոս Խոմատուանոս կարելի եղաւ համոզել Յոյն կղերն որ ընդունի Սլաւ ծագմամբ եպիսկոպոսներու կտարած ձեռնալը թիւնները, զորս օրինաւոր ձանչնալու կ'դժկամակէին Յունական անհեռատես և մոյեռանդ եկեղեցականներէն ոմանք: Այս չափաւորութիւնն աւելի օգտակար էր քան իսաւաչափական պատութիւնն որ կրաք զայրացնել հպատակները, որոնք օր մը կրնայն զարձեա իրենց անլախութիւնը ձեռք բերել, և իրենց կրած զրկանքը փոխարինել: Վատանգը Լատիններուն կողմէն էր և Օքթոտոքոները պէսք էր միահնային անոր դէմ, մինչ Նիկիոյ և Թեսալոնիկէ, կայսրերը նոյն իսկ իրարու համաձայն չէին և իրարու դեմ կոռելու համար ալ կ'կարօտէչին և իրարու դեմ կոռելու համար:

Այսպէս Թեսա-

թիւնը խնդրել: Յովհաննէս Ս.սէն (1218-1241): «Ծեր»ի սրգին, որ խմաստուն և զթասիրա թագաւոր մ'էր իրեն եղած զինակցութեան առաջարկն լնդուննեց Սակայն յետոյ երբ Կ. Պոլսոյ Լատին Ռոպերդ կայսրը մեռաւ (1228) և Բիւզանդիոնի օրհասական Լատինական կառավարութիւնն անչափահաս Պալտինքի համար իր ինսամակալութիւնը ինդրեց զայն ալընդունեց: Լատինները՝ իրենց գոյութիւնն ապահովելու համար պալքանի կամ Կ. Պոլսոյ մէջ, ասկէ աւելի խելացի կարգադրութիւն մը չէրն կրնար ընել, վասն զի տեղացի ժողովուրդներու համակրութեանը կ'կարօտէին: և Յոյները սիրաշահելու ընաւոյս չունենալով, ոչ նուազ զօրաւոր պուլկարաց կ'ապաստանէին այս ձեռվ: Սաէնի խնամակալութիւնը մեծագոյն հարուածը պիտի ըլլար նաև Նիկոյ և Թեսաղոնիկէի կայսրութիւններուն, որոնց հասարակաց Թշնամին, Լատին Կ. Պոլսոյ կայսրութիւնը, անով պիտի մշտնջենաւուորուէր: Սակայն այս գործը վիժեցաւ, անոր համար որ Լատին հոգեւորականութիւնն ընդդիմացաւ և չթողուց որ Կաթոլիկ պետութեան պետին Օրթոսոքս խնամակալ կարգուի, հետեւաբար Յովհաննէս Ս.սէնի խնամակալութիւնը և երժուեցաւ: Բայց իրեն առաջարկուած այս պաշոնն ընդունելու համար ցայց տրուած տրամադրութիւնն իսկ բաւական եղաւ ահարեկելու թեսաղոնիէի կայսրն և իր կնքած դաշնակցութիւնը խզելով առվաճանէս Ս.սէնի վրայ յարձակեցաւ:

Յալինան Ասէն ըր քանակովը, — որտես առջեկնազմութիւնը ծարուած առ գուած կ'ապրուէր խզուած գաշնազը, — և առաջիկ իսսաւ մնացրած կարստա

և կանոնաւոր ճակատամարտ մը մզելով զայն գերիք
բռնեց, թեսաղոնիկէի կայսրութեան մեծագոյն մասը
պուլկարներուն տիրապետութեան ենթարկուեցաւ:
Յովհաննէս Ս.սէն Զար մեղմութեամբ և մարդասի-
րութեամբ վարուելով, սիրաշահեցաւ իր նոր հպա-
տակները: Թեսաղոնիկէի և Եպիփրոսի մէկ մասը շը-
նորհեց գերիք բռնած թէսթորոս կայսեր եղբօրը՝ Մա-
նուէլի, որ իր փեսան էր՝ ամուսնացած ըլլալով իր
ապօրէն աղջկանը՝ Մարփայի հետ:

Յովշաննէս Սահմ Զար իր այս յաջողութիւններով
Ենդարձակեց պաւլկարներուն թաղաւորութիւնը,
կազմելով պետութիւն մը որ կ'ատարածուէր Աղքանու-
պալիսէն մինչև Տրաչ (Տիւրացցօ), Յունաց, Սլաշ-
նացւոց և Սերպերուն երկիրները մէջը պարունա-
կելովք :

կատինները, կղերին ազգեցութեամբ, մերժելով
իր խնամակալութիւնը, շուտով իրենց անխորհր-
դութեան արդիւնքը վայելեցին: Յովհաննէս Ասէն
1234ին Նիկոյ կայսեր հետ զինակցելով՝ Կ. Պոլաս
վրաց յարձակեցաւ և 1235ին գրաւեց ու կործանեց
Կալիպուիսը (Կէլպոլու) ուր հաստատուած էին Վե-
նետիկցիք: Պուլկար և Յոյն արքունիքները խնա-
մութիւններով և այլ խոստամեներով դաշնակցեցաւ-
և Գերմանոս Բ., Տիեզերական Պատրիարքը, միւս
Պատրիարքներուն հետ համաձայնութեամբ, նուիրա-
գործեց Պուլկար և Յոյն նոր զինակցութիւնը, թըր-
առովայի Յովակիմ Արքեպիսկոպոսն հանդիսաւոր կեր-
պով օծելով Պուլկարիոյ ինքնավար Եկեղեցւոյն Պա-
տրիարք: Երկու վեհապետներն յետոյ շարունակեցին
Լատիններն արևելքէն վանելու գործը, որ յա

Չողութեամբ յառաջ կ'տանէլն՝ մի առ մի գրաւելով
լսաւն ափրապետութեան և թարկեալ քաղաքները :
Կ. Պայոյ գրաւումն ապահովուած էր, եթէ շուտով
չուծուէր պուլկարեցյն դաշնադրութիւնը, մասնաւ
որապէս Յովհաննէս Ասէն Զարի մահէն յետոյ
(4241) :

Նիկոյ Յովհաննէս Ա. Կայսրը, որ յաջողած էր
Թեսաւոնիկէի կայսրութեան երկիրները գրաւելու,
օգտուելով ներքին կուներէ. Յովհաննէս Ասէնի յա-
ջորդին մահէն օգտուելով, գրաւեց պուլկարական
երկիրէն մաս մը, մասնաւորապէս ամբողջ չիւսիսա-
յին Մակեդոնիան (4245): Միքայէլ Ասէն Զարը
(4245—4257) հօրը վրէմբ լուծելու համար Ռուսակ
լեռներուն և վերջն Մակեդոնիայի ամրոցները գր-
րաւեց: Թէստորոս Լասկարիս (4254—4258) Նիկոյ
կայսրը պատերազմը ունուա (4255) և Փափսխակի յա-
ջողութիւններով երկու առքի պատերազմելէ յետոյ
Սերգերու Սղեփան Ռւրու Ա. թագւորչն մէջնոր-
դութեամբը 4256ին խաղաղութիւնը կնքուեցաւ:
4257ին Միքայէլ Ասէն Զարը կ'մեռնի և կ'յաջորդէ
Կոստանդին Սերգեյաց, Կոստանդին Սերգիայաց, Զար
ամուսնանալով Թէստորոս Լասկարիս կայսեր է իինէ
աղջկան հետ Պուլկարաց և Յունաց միջն բարեկա-
մական յարաբերութիւնները վերահասատուեցան:
Կոստանդին Զար Մելյադրուած իր կնոջմէն, որուն
եղբայրը Գահնկեց եղած էր Բրւզանդիոնի մէջ, յար-
ձակեցաւ Միքայէլ Պալէոլոկ կայսեր վրայ, որ սա-
կայն յաջողեցաւ Պուլկարիս դէպ ի սիրան յառաջա-
նալ: Կոստանդին Զար Ռուսաստանի թաթարաց հետ
գինակելով կատաղուշեամբ յարձակեցաւ դէպ ի

Թրակիա, զոր կատարեալ սուրի և հուր՝ մատնեց
և ամայացուց:

1272ին Կոստանդին Զարին կինը՝ Էլրինէ թագու-
հին մեռնելով, Պալէոլոկներու ցեղէն Մարիս իշ-
խանութիւն հետ ամուսնացաւ և պալէոլոկներուն հետ
ալ բարեկամացան, իբր օժիտ ստանալով Յոյներէն
գրաւուած պուլկարիոյ ծովեղերեայ քաղաքները:

Պուլկար պետութիւնը, սական, կորսնցուց իր կո-
րեորութիւնը, Վասն զի պալքան մէջ ժի. գարու-
վերջին քարորդին մէջ գերիշխան ուժ ըլլալու փառքը
անցաւ Սերպերուն, որոնց Սղէֆան Ռւրու (մեռած
1272) և Միլուատին (մեռած 1321) թագաւորները
Պալքանի մէջ կազմակերպեցին պատկանելի պետու-
թիւն մը: Պուլկարիոյ Կոստանդին Զարն ալ, իբր
Սերպ, արդէն այդ գերիշխանութիւնն տակ կ'գանո-
ւէր: Պուլկարիոյ Զարերու հեղինակութիւնն այլ ևս
կորսուած էր: Պալքանի մէջ պուլկարներն իրենց
գոյութիւնը պաշտպանելու համար պարտաւորուած
էին շարունակ կուուիլ մէկ կոզմէն Բիւզանդիան
կայսրութեան դէմ: Երբեմն նոյն իսկ զինակցեցան
Յունաց հետ Սերպերուն դէմ, հետզհետէ անսոնց ա-
ճող ուժին դիմադրելու համար:

Այսպէս, 1328ի, պուլկարաց Միքայէլ Զարը
խառնուեցաւ Բիւզանդիոնի մէջ պատահած քաղա-
քական կոիւի մը, ուր իր պաշտպանած կողմը պար-
տուեցաւ, վասն զի Անդրոնիկոս Գ., որուն համդէպ
խոստմազանց գանուած էր, յաջողեցաւ Բիւզան-
դիոնի գահը բարձլ աւալ: Անդրոնիկոս Գ. Պուլկար-
իոնի գահը բարձլ աւալ: Անդրոնիկոս Գ. Պուլկար-
իոնի մահի մը ընդհարումներ ունենալէ յետոյ
խաղաղութիւն կնքեց և աղատ թողուց պուլկարնե-

րըն որ շարունակեն պայքարիլ Սերպերուն դէմ= 4330 Յուլիս 23ին, Սթէֆան Ռւրոշ, Սերպիոյ թա= գաւորը, փառուոր յազմութիւն մը շահեցաւ պուլ= կարաց վրայ: Պուլկարիոյ Միքայէլ Զարը պատե= րազմի դաշտին վրայ մեռաւ: Պուլկար պետութեան= օրերն այլ ևս համբուած էին և Սերպիոյ թագաւորը= կրնար ջնջել զայն, սակայն չըրաւ:

Պուլկարիոյ թագաւորութեան գահը բարձրացաւ Յովհաննէս Աւելքսանդր Ասէն (1331—1365), որ ճանչ= նաւով իր տկարութիւնը լաւագոյն համարեց Սեր= պերուն հետ բարեկամութեամբ վարուիլ, ուստի իր= նամութեամբ միացաւ Սերպիոյ թագաւորին՝ Ստե= ֆան Տուշանի (1331—1355) հետ, որիր հօր Ստեֆան Ռւրոշի յաջորդած էր, անոր դաւադրութեամբ մեռ= նելէն յետոյ: Սերպիոյ նոր թագաւորը՝ որ իրական կ'միադիրն էր սերպիական մեծ պետութեան, ծրա= գրած էր պալքաննէն վանել Յոյներն և Լատին= ները, և կազմել Սւայ քրիստոնեայ մեծ ու զօրաւոր պետութիւն մը, որ դէմ կանգնէր հետզնեաէ յառա= ջացող Օսմ. Պետութեան: Եթէ չի կրցաւ իրագուծել= այս ծրագիրը լիովին, սակայն կրցաւ հիմնել Սերպ= հզօր պիտութիւն մը և բոլորովին անշքացնել պուլ= կարներու դերը Պալքանի մէջ:

Սերպիոյ Տուշան թագաւոր արդէն իր տիտղոսնե= րուն մէջ ունէր նաև Պուլկարիոյ թագաւորի տիտ= ղոսը, և կ'ներկայացնէր Պալքանի մէջ ամէնէն պատ= կառելի ոյժը: Պուլկարիա պահելով իր անկախու= թիւնը, կ'հնազանդէր Սերպիոյ թագաւորին, որուն= մահը (1355) արեելեան քրիստոնէութեան համար= աղէտ մը եղաւ: Աւատականութեան և ցեղական ան=

ջատողակոն կեղրոնախոյս և կործանարար ձգտում= ները բաժան բաժան ըրբն սերպիական թագաւորու= թեան փառաւոր շէնքը: Սերպերը, Ալպանացիներն= ու Պուլկարները վերստին իրենք իրենց գլխուն մը= նացին:

Այսպէս քրիստոնեաները դատապարտելի կուրու= թեամբ մը երկաւակուելով ու տկարանալով, ճամ= բան կ'բանացլ ն Օսմ. տիրապետութեան որ շատ չը= պիտի ուշանար, մանաւանդ որ հակառակ տիրող= տագնապին, քրիստոնեայ կառավարութիւններ իրա= րու դէմ կ'պայցքարին շարունակ:


Այսպէս, Սիաման պուլկարիոյ Զար, 1365ին, Յու= նաց Յովհաննէս կայսրը, ի նպաստ անոր հակառա= կորդ Սնդրոնիկոսի, գերի կ'բռնէր և տեղի կուտար= ուժասպառութիւն պատճառող կոփներու, որոնք հասարակաց թշնամիին յաջողութիւն ապահովեց ու կ'ծառայէին: Օսմանցիք հետզնեատէ կ'յառաջանացին թումելի մէջ, և Բիւզանցիոնի ճակատագիրն իրենց ձեռքերուն մէջ ունէին, Բիւզանցիոն կայսրերու= գահակալութիւնն իսկ իրենց հրամաններուն համա= ձայն կարգադրել տալով: Սուլթան Պայազիս շարու= նակեց իր նոլորդին Սւայ պետաթիւններն ընկճե= լու գործը: Արդէն, Սերպիա, Գոսովայի ճակատա= մարտէն յետոյ (1389), նուաճուած էր, կ'մնար Պուլ= կարիան, որուն մայրաքաղաքը Թրնովա, երբեմն= կարիան, Պուլկար Զարերու փարաւոր կայսրը, գրաւուեցաւ= պուլկար թագաւորութեան վերջ տրուելով, եր= եւ պուլկար թագաւորութեան առաջին հետեանք= Պետութեան տիրապետութեան առաջին հետեանք= յերէն մէկն եղաւ բազմաթիւ պուլկարներուն իսլա=

մացումը ի՞նկ քրիստոնեայ մնացող Պուլկարներն Յոյն
կղերին և կ. Պոլսոյ Յոյն Պատրիարքին իրաւասու-
թեան ենթարկուեցան մինչև 1870, երբ ձեռք բերին
առանձին Եկպարքութիւն ունենալու իրաւանք :

Պուլկարիա ամուր կերպով մը պահուեցաւ Օսմ.
ամիրապետութեան տակ, առանց ու է խլբաման
փորձի : Ժ. գարուն վերջերը, քանի մը հայրենա-
սէրներ, ինչպէս Սօֆրինի, Բայլսի, ևն. , սկսան աշ-
խատիլ վերակազմելու պուլկար ազգութիւնը գրա-
կան և կրօնական գործունէութեալի մը : Իրենց
աշխատութիւններն արդւնաւորուեցան՝ նա՛ն գո-
յանալով պուլկար հաւաացեաներու ստուար բազ-
մութիւն մը, որ առանց բաժնուելու Օրթոսոքս Ե-
կեղեցին, կուզէր ազատի Ֆէնէրի կղերականու-
թենէր և ազգային Եկեղեցոյ պաշտօնեաներն իրմէ
առնուած տեսնէր : Ազգայնական շարժման այս հե-
տեանքը շուտով բեղմնաւորուեցաւ և ծնունդ տո-
ւաւ 1873: անկանութեան պատերազմըն և արդի
Պուլկարիոյ կազմակերպութեան որուն սանրանու-
նութիւններն այնքան շատ յեղյեղուեցան վերջերս
թէ՛ թագաւորութեան հոչակման և թէ Ֆէրտինանու
թագաւորին ացցելութեան առիթով որ աւելորդ կը
համարիմ իմ կողմէս վերատին կրկնել զանոնք :

Վ. Ե. Պ. Զ.





Հայաստանի Ազգային գրադարան



NL0422749

17758

Թ Ր Ա Խ Ո Ւ Ն Ք.

Լրագիւ Ազգային և Քաղաքական

ԿԸ ՀՅԱՏՎԱԿԱՌԻ ՇԱԲՈՒԹ ՕՐԵՐ

Թերթը բոլորովին անկողմնակալ և զուտ ազ-
նային ուղղութեան մը կը հետեւ և այս ոգ ով գը-
առաթիւններ մեայն կը հիւրբնիւթէ :

Բայց եզի՞ր այսուուռնմանի հաւաք

տարեյան 10 ֆր վեցումսեայ 5 ֆր

ՀԱՍՑԵ

Réduction du journal „Travounk“ VARNA



Ծ Ա Խ Ո Ւ Ն Ք Ր Փ Ե Ռ

ԹԻԱՊԱՐՏԾՈՒ. Ա. Հասոր (Բ. Տպագր.) 1.20 ֆր.

» Բ. » (432 երես) 2.80 ֆր.

ԵԶԱՏ ԵՐԴԱԲԱՆ 1. ֆր.

ԿԱՐԵԳ ԱԽԵԼՈՅ իրական հայ կեանքէ 1. ֆր.

ԿԱՐՄԵՐ ԺԱՄՈՒԵՑ (Արփաւարեանի) 1. ֆր.

ՊՈՒՆԿԱՐԱՑ ՊԼՏՊՈՒԹԻՒՆՔ 50 աշ.